

ՅՕԴՈՒԱԾ Բ .

Այնպէս թէ ան փոփոխութիւն հաստատութիւն ուստաց Երևալը :

ԱՆԱՅՈՒԹԵԱՆ գանձարանին հաստատուիլը նոր բան է , աս դարուս հետ սկսած . բայց նախ որ երկրին մէջ հաստատուիլը որոշ չգիտցուիր , ոմանք Հելուտիայի մէջ կ'ըսեն , ոմանք ալ Մնգղիոյ մէջ . աս յայտնի է որ Մնգղիացիք շատ ծաղկեցուցին և առաջ տարին , աւելի անոր համար որ , ինչպէս ուրիշ անգամ ալ ըսած ենք , մէկ կարգաւորեալ ու ծաղկած տէրութիւն մը չկայ՝ որուն մէջ Մնգղիոյ հաւասար աղքատ ու մուրացկան մարդիկ շատ ըլլան . և որովհետև Մնգղիացիք ամէն ջանք ըրած են և կ'ընեն աղքատաց ներութիւնը թեթեւցնելու համար , իր նայութեան գանձարանին օգուտները տեսնելով՝ անոր ալ զարգանալուն մեծ փոյթ ունեցան :

Աղիսարէթ թագուհին կրօնաւորաց վանքերը իր երկրին մէջէն վերցնելով՝ անոնց եկամուտը աղքատաց կապեց . աս դրամագլուխը այնչափ շատ էր որ միայն տարեկան եկամուտը 250 միլիոն ֆրանք էր կ'ըսեն , և 200 միլիոնը բոլոր աղքատաց կը բաժնուէր . ասով Մնգղիոյ մէջէն աղքատութիւնը վերնալու տեղ՝ ալ աւելի շատցաւ . վասն զի անիկայ կերպով մը աղքատաց անհոգութիւնն ու ծուրութիւնը սնուցանել էր : Մնգղիացի քաղաքագէտներն ու տէրութեան մարդիկը աս բանս տեսնելով՝ զանազան կենցաղօգուտ ընկերութիւններ հաստատեցին որ այսպիսի սոսկալի խեղճութեան մը դէմը առնեն . անոնցմէ մէկն եղած պիտի ըլլայ ինայութեան գանձարանն ալ . ասի սոս որ գտնողին անունը չգիտցուիր : Այ յայտնի է որ Հենրիկոս Տրնքէն Արտիսիայի մէջ և Վուրիէլմոս Փորպս Ատիմպուրկի մէջ շատ ծաղկեցուցին աս բարերարութիւնը : Տրնքէն աղքատաց վիճակը լաւցնելու համար հաստատուած ընկերութիւններէն մէկուն մէկուն անդամն էր , որ աղքատութեան խեղճութիւնները լաւ գիտնալով՝ աղէկ ալ իմացեր էր թէ անկարելի է անոնց վիճակը պարզ ողորմութեամբ լաւցնել , հասարկորդութիւն է զիրենք որ ձեռուրնին ընկած ստակը մէկդի դնեն , և անոր պահպանութեանը փոյթ և ինամբ ունենան . աս վախճանիս հասնելու համար օրագրաց և լրագրաց մէջ առանձին յօդուածներով քաղաքացիքը կը յորդորէր որ ինայութեան դրամատուն մը հաստատեն : Վիտնալով ալ որ շատ անգամ մէկ օրինակը հազար խօսքէն աւելի կ'արժէ , 1818ին Ուրթուիլ քաղքին մէջ դրամատեղի մը հաստատեց , ու տեսաւ որ օգուտները կարծածէն աւելի եղան : Փորպս ալ Տրնքէնին պաշտօնը ունենալով՝ անոր տուած օրինակին ալ հետեւեցաւ , ու Ատիմպուրկի մէջ ինայութեան դրամատեղի մըն ալ ինքը հաստատեց :

Մնգղիոյ և Ռուսիայի մէջ շատ ինայութեան գանձարաններ հաստատուելէն ետքը , 1816ին Ռուսիայի մէջ ալ բացուեցաւ . և անոնց օգուտները տեսնելով այնչափ շատցուցին որ միայն Մնգղիոյ , Ալլէսի երկրին և Ռուսիայի մէջ եղած գանձարաններուն թիւը 450<sup>ե</sup> կ'ելէր , և 360 միլիոն ֆրանք դրամագլուխ ունէին . տասուերկու տարուան մէջ՝ 1817<sup>ե</sup> ինչուան 1829,490 միլիոն ֆրանք շահու ստակ դրուած էր , ընկերութիւնն ալ 116 միլիոն շահ տուեր էր : Մնգղիոյ և Ալլէսի երկրին իր նայութեան գանձարանները 434,845 հոգւոյ 336 միլիոն ֆրանք կուտային . 1840<sup>ե</sup> գանձարաններուն սնտուկին մէջ 550 միլիոն ֆրանք կար կ'ըսեն :

Մնգղիոյ կառավարութիւնը աս ընկերութեանց օգուտները տեսնելով՝ իր պաշտպանութեանը տակն առաւ զիրենք . խորհրդարանն ալ 1817ին ինչուան 1825 հինգ անգամ առանձին օրէնքներով արտօնութիւններ և ազատութիւններ տուաւ . անով թէ ստորագրուողաց ինչքը ապահովցուց և թէ տէրութեան փառքն ու հարստութիւն

նր աւելցուց : 1844<sup>ին</sup> նոր կարգաւորու-  
թիւն մ'ալ հանեց , ու տէրութեան  
պիտոյիցը նայելով՝ ստրկին շահը քիչ  
մը պակսեցուց . թէպէտ և այնպէս ալ  
ուրիշ ընկերագրութեանց կամ ապահո-  
վութեանց տուած շահէն աւելի է :

Օւրիցերիի մէջ 1817<sup>ին</sup> միայն Հո-  
րիք քաղաքը խնայութեան գանձարան  
մը կար . 1816<sup>ին</sup> (Վրոնքին անունով  
ազնուականը մէկ հատ մ'ալ Ղինելրա  
քաղաքը հաստատեց . և որպէս զի  
գանձարանին շինութեանը և առաջ  
երթալուն զօրաւոր կերպով օգնութի  
մը բրած ըլլայ՝ շատ ստակ տուաւ ըն-  
կերութեան՝ առանց անոնց բերած շա-  
հը պահանջելու : — Ըս գանձարանին  
մէկ քանի բարեկարգութեան կանոն-  
ները ասոնք են :

Տէրութիւնը տասնըհինգ գործա-  
կալ կ'որոշէ , և անոնց պարտքն է բռ-  
նած կերպերնին և հաշիւնին տէրու-  
թեան իմացընել : Ստակ դնողներուն  
մէջ ամենէն քիչ տուողը 2 Փրանք ու  
կէս , շատը 230 Փրանք պիտի ըլլայ տա-  
րին . անկէց քիչ կամ աւելի տուողը ըն-  
դունելի չըլլար . նոյնպէս ալ 1150 Փրանք  
քէն աւելի առնելիք ունենալ չըլլար :  
Ինկերութեան քով ստակ դնելու հա-  
մար շաբաթ օրը որոշուած է . և ընկե-  
րութիւնը անկէց ետքը եկած ամսոյն  
առջի օրէն կը սկսի ստրկին շահը տի-  
րօջը դարձընել . որոշուած շահը ին-  
չուան 1823 հարիւրին իրեք ու կէս էր .  
անկէց ետքը հարիւրին իրեք սկսան  
տալ : Ղրուած ստակը մէկ տարուան  
համար է . թէ որ մէկը ատենէն դուրս  
ուզէ ետ առնել՝ պէտք է որ իրեք ամիս  
առաջ ծանուցանէ . բայց աս կանոննե-  
րը ճիշդ չեն պահուիր : Ըսանկով ըն-  
կերութիւնը այնչափ շահաւոր եղաւ որ  
առջի տասնըհինգ տարուան մէջ իրեք  
միլիոն ու կէս Փրանքէն աւելի ստակ  
առած էր . իսկ ընկեր գրուողներուն  
402,528 Փրանք իբրև շահ տուեր էր .  
անկէ զատ կարօտ մարդկանց ալ ետ  
դարձուցեր էր երկու միլիոն Փրանքէն  
աւելի :

Վանի մը ընկերասէր Վաղղիացիք ,

որոնց գլուխը կրնայ սեպուիլ Ռոյֆու-  
քոյ ի հանքուր՝ Բրիտանիոյ մէջ եղած  
գանձարաններուն անթիւ օգուտները  
տեսնելով , Վաղղիոյ մէջ ալ հաստա-  
տելու ետեւէ եղան . և Բենիամին Տը-  
լէսէն անունով մէկը Ռոնտրայի մէջ  
եղած խնայութեան գանձարաններուն  
կանոնացը և բռնած ոճերուն վրայ տե-  
ղեկութիւն առնելով՝ թագաւորական  
ծովային ապահովագրութեան ընկեր-  
ներուն , որոնց մէկն ալ ինքն էր , ներ-  
կայացուց . անոնք ալ հաւանելով՝ 1818<sup>ին</sup>  
մայիսի 22<sup>ին</sup> ընկերութիւն մը հաստա-  
տեցին՝ Վանձարան խնայութեան և  
նախահոգութեան ըսուած : Վաղղիոյ  
թագաւորն ալ 1818<sup>ին</sup> առանձին հրա-  
մանագրով հաստատեց աս ընկերու-  
թիւնը . ուստի մասնաւոր տեղ ու տուն  
չինեցին , ետքը տեսնելով որ տեղերնին  
նեղ է՝ ուրիշ ընդարձակ շէնք մը շի-  
նեցին :

Վաղղիոյ մէկալ երևելի քաղաքները  
Փարիզու գանձարաններուն օգուտնե-  
րը տեսնելով՝ իրենք ալ հաստատեցին .  
բայց շատը չկրցան երկար ատեն դի-  
մանալ . և 1829<sup>էն</sup> ինչուան 1830 բոլոր  
Վաղղիոյ թագաւորութեան մէջ եղած  
գանձարանները տասնըչորս հատ էին .  
1830<sup>ին</sup> Վաղղիոյ մէջ հանդիպած խոս-  
վութիւնը աս ընկերութեանց ալ ետ  
մնալուն մեծ պատճառ եղաւ . բայց երբ  
որ նորէն խաղաղացաւ , 1832<sup>ին</sup> չորս  
հատ նոր գանձարան հաստատուեցաւ .  
հետեւեալ տարին իննէն աւելի . անկէ  
ետքը անանկ զարմանալի կերպով առաջ  
գնացին որ 1834<sup>ին</sup> 48 հատ հաստա-  
տուեցաւ , 1835<sup>ին</sup> 83 , և 1845<sup>ին</sup> վեր-  
ջերը 350 գանձարան կար . դրամագլուխ  
նին էր 383 միլիոն Փրանքէն աւելի :